

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ, ԹԻՒ 14

I Նոյեմբեր 1890



ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒՆ

ՏՊԱՐԱՆ

ԳԱՐԵԳԻՆ ՊԱՂՏԱՏԵԱՆ

Փողոց Առաջին Համամ, Թիւ 14

1890

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԱՅ ԱՌԱՆՉԱԾՆՈՐՀՄՈՒՆՔ :
2. ԾԻՍԱԿԱՆ : — Համեմատական բնուորիւն Ս. Յովհան Ռոկերանի Յոյն եւ Յակոբոս Առամելյան Ասորի եւ այլ Արեւելեան Պատուագամատոյցներու վրայ :
3. ՔՆԵԱՐԿՈՒԹԻՒՆ : (*Ծարայարութիւն*) : — Գեորգ Վրդաք .
Թէրզիպաշեան :
4. ԳԻԾԱԿԱՆՔ : — Արքցողութեան դէմ դարման : — Թրամական գրականութիւն : — Կայծակի Տարօրինակ արզասիք :

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍԻ ԿԻՍԱՄՄԵԱՅ

Առաջին Տարի

Թուր 11

1 նոյեմբեր 1890

ՊԱՏՐԻԱՐքԱՐԱՑԱՑ ԱՌԱՋՆԱՇՆՈՐՀՄՈՒՆՔ



Պատրիարքական տուանձնաշնորհմանց և արտօնութեանց նկատմամբ Արքարտութեան և կրօնից նախարարութեան առ Յունաց Պատրիարքարան առաքած պաշտօնագրին Տաճկերն ընտադիրը և Հայերէն թարգմանութիւնը Պատկերի անցեալ թուոյն մէջ հրատարակած էինք. այս անգում ալ նոյն նախարարութեան կողմանէ առ Ազգային Պատրիարքարան ի Գումագուիունոյն նիւթեցն նկատմամբ առաքուած Պաշտօնագրին տաճկերէն ընտադիրը հրատարակել հարկ կը համարինք:

Է Բ Մ Ե Ն Ի Բ Ա Թ Բ Ի Գ Խ Ա Ն Է Ս Ի Ի Մ Թ Ի Յ Ա Զ Ա Թ Բ

Պիրինձիսի՝ ոլէրէվաթի ալյուէտհեամընձա, մէրիսասաւըրըն ազլիւ թէպտիլէրի՝ լաթրիգլյուէ միւնհասըր օլուազնատան, թաշրա մէրիստալորը՝ մահալլի հիւքիւմէթէրինին թալէպինէ վէ միւֆթէրիեաթընա մէպնի ազլիւթիւնէիպ, ուսուլի գատահմէեէ թէվֆիգէն մուամէլէ օլուն-

մասը մատաէսի օլուող, ֆիլվագը մէրխաստ վէ բխագօրու-
լորըն ազլին նէֆիլէրի, վէ պունլար հագգընստա վագը օ-
լունագ շիքեայաթըն արհհէթի՝ բաթրիգտէն իսթիլամ օ-
լունմատորդնա իճրա օլունմամասը՝ բաթրիգտէրի ֆէրմանընըն
մէտլուու իգթիզապընստան օլարտագ, չիմոիեկ գտտար հիչ
պիր մէրխաստ վէ բխագօրու բաթրիգտէրի իլէ մուխապէրէ
օլունմագսըըն աղլ օլունմատըզը, վէ մուգատէմա պիր
իքի մահալին մէրխասալարընըն գալսրըլմասը՝ մուհափա-
կաի տայլիչէ վէ իգթիզափ սիետիեկ մէպնի բաթրիգտէրէ
պիլ մուխապէրէ վուգուտ կէլիրէք, էսոլալ իւ քէ յֆիետըը
բաթրիգտէրինէ ձէ մալում օլուուզու ձինէթլէ, պատէմա տո-
խի ձիւրմի մէշնուա իւզէրինէ տէրտէսթ իտիլէնլէր միւս-
թէնսա օլարտ իւզրէ, տայլիր մէրխաստ վէ բխագօրուուր
հագգընստա ուսուլի գատիմէ վէ ձնլէ մոււմէլէ օլունմասը,
վէ իքինձիսի՝ բէհատկինին սուրէթի հապսիւ թէգիփիէ-
րինէ տայլիր օլարտագ րէհատկինին թէգիփ վէ մուհափէմէ-
լէրի՝ պօրմ իչին օլուուգտաս, էօթէտէն պէրի մէնսուալ օլ-
տուգլարը բաթրիգտէրինէ վէ մէրխասախանէլըրաէ թէգիփ
օլունմուգլարը միտիլի, պատէմա տախի օլ վէ ձնլէ մոււ-
մէլ իտիլմսի, վէ բուհալան վէ բարսսլարին մէվատափ ձէ-
զակիյեկտէն տոլոցը մէհաքիմի տալիեկտէ իճրափ իտին-
թագ վէ մուհափէմէլէրինտէ ուսուլի աթիեկ վէ ձնլէ մուա-
մէլ օլունարտգ, իսթինթագ տայլիրէլէրիյէ մէհաքիմուն
իստարի իճառ իտին ձէլու միւզէքքիրէսի՝ տէրխասատէթտէ
բաթրիգտէրինէ վէ թաշրալսրտա մէրխաստ վաուրթասը յլս
թէպլիզ օլունուպ, բաթրիգտէրինէ իլէ մէրխաստ տախի իչ-
ոլու ձէլու միւզէքքիրէսինի ախու իտիլիքլէրի տղիսլինտէ,
մազնունիւն ալէյն օլուն-բահիսի հիւքլս մէթէ թէպլիմէ մէն-
պուր օլարտգ, իշպու մէ ճպուրիյեկթ կյփա օլունմազ, վէ
եախօս հագգընստա ձէլու միւզէքքիրէսի իստար օլունան
րահիս պունս իմթիսուլ իթմէզ իսէ, իհզարը իչին պիթ-
թտալը հիւքմէ միւրտնաթ օլունմասը, վէ սիւսութի թէօհ-
մէթէ ձէլու թէրթիսլինէ ալէյին, բէհատկինի՝ էշխասի
տախիեկնին մոհպուս վէ մէգգուփ պուլունուգլարը մոհալ-
լէրէ վաղ՝ օլունմայլու տախիրէի հիւքիւմէթտէ հուլ վէ ար-
փաթլարընա ձէսպան, եանի մէրի իւլ խաթրը օլունլարտ
մախսուս պիր օտտասա թէգիփիփ օլունմասը, վէ թէօհմէթի
սապիթ օլուու տու ձիւնհա վէ գտտահաթ տէրէձէլէրինաէ

իսէ , սըֆաթի րուհանկեէսինին նէզի լազըմ կէլմէյէ ձէյի
ձիչէթլէ , հագդընտա թէրէթթիւալ իտէն հապս ձէզասընը՝
մշնուուլ օլուուզու բաթրիգխաննէ վի եա մէրխասախանէտէ
կէչիրմէսի , վի իտնատ օլունան ձիւրմ՝ ձինուելթ տէրէ ձէ .
սինուէ իսէ , մէրթէալէի սիւապութէ իյսաւլ օլունուալ , մահքիւմ
օլունճաեա գասար թէվդիփ վի խաթինթագծու եինէ տակրէի
հիւքիւմէթուէ թախսան օլունաճադ օտատա ալը դօնուլուալ ,
սիւապութի թէօհմէթիյլէ հիւքմ թէրէթթիւպիւնուէն վի սը-
ֆաթի րուհանիեէսի ալընորդտան սօնրա , գանունէն թէոյ-
եւն իտէն ձէզոյը՝ ուսումի մոհկպէսէրսէ իքմալ իթմէսի ,
վի մէմալիքի շահանինին պիր մահալինուէ ինթիզոմ վի տատ-
յիշին ֆիլիէն խալէլ փէզիր օլմասը իւզքրինէ , իտարէի էօր-
ֆիեէ իլան օլունուուզու հալուէ , սրոնու մումիսլ օլան տհվալ
իւ հսուապ միւնուէ ֆի օլունճայա տէյին , օ մէմիէքէթ տափի-
լինուէ վլուգուա կէլէճէք ձէրայիմ տահապընըն պիլա իսթիս-
նա տիփանի հարապտա իճրաի մուհաքէմաթընուա տախի րուհ-
պան վի բարասլորըն մէ վլուգիյեէթ վի մահպուսիեէթլէրի
խուսուսունտա տիվլանի հարապնա պալատաէ մէպութ ուսուլէ
րիանէթ վի իթինա օլունմասը , վի իւչիւնճիւսիւ՝ րէհապից-
նին էմրի թահլիգլէրինէ տայիր օլուալ , ֆիլ վագը ուսուլի
մոհկաքէմաթի ձէզափիեէնին մէվգրի իճրանէ վազընուան պէ-
րի մէվաստի ձէզափիեէտէն տոլոյը շէհատէթէ կէլէն րէհա-
պիյնին տագմի նաս կիպի եէմին իթմէքտէն իմթինալորը՝
էմրի մուհաքէմէյի իշքեալ իթմէքտէ օլմասընա մէտնի ,
պունուն թէօհիլի լազըմ կէլէրէք , կէրէք ումարի հոգու-
գիեէ վի կէրէք տէտիկի ձէզափիեէտէն նաշի թահլիգի իգ-
թթիզու իտէն րէհապիյնին այինլէրի վի ձնի , մէնուուլ օլ-
տուգլարը բաթրիգխաննէ վի եա մէրխասախանէտէ թահ-
լիփ իթտիրիլմէք իւզըմ թանզիմ օլունան ֆրգրաի նիզա-
միյեէ մուճէպինճէ մուտմէթ օլունմուը , վի տէօրտիւնճիւ-
սիւ՝ զի վլիեէթ տավալարընան միւնպախ նափագա գա-
րարնամէլըրին լիւզումի իճրալընա միւթէալիկ օլարագ ,
տգափ նիքեռհ վի ֆէսի նիքեռհ մատուէլըրինուէն միւթէ-
վիլիտ նափագա տավալարը՝ էօթէտէն պէրի պուրասա
բաթրիգխաննէտէ վի թաշրալարտա մէրխասախանէլէրաէ
կէօրիւլմէքտէ օլուուզու միսիլլի , պատէմու տախի թէպմիւլի
գատիմէ րիանէթ օլունմազլա պէրապէր , թագտիրի նափա-
գա հագդընտա կէրէք բաթրիգխաննէտէն վի կէրէք թաշրա

մէխասավսանէլէրինտէն վէրիէն գարար վէ ետ իլամլարըն՝
թահսիլի նաֆադա օլունտադլար թարտվլարընտան իթի-
րազ վուգու պուլմատըգնա , իճրա տափրէլէրինձէ էօթէտէն
պէրի իճրա օլունտակէլտիյի կիալի , տարը մէսէլէի իշթի-
քեաիյէտէ օլոն՝ հիյնի իճրատէ նաֆագանըն գլասոէ թագտիր
գրւնարըլը , վէ պու սկալէ պլէ թէովիկէսինձէ աճզինի իտ-
տիս վէ տէրմիյան խտէնլէրին՝ պու իթիբագլարընըն խթի-
մու վէ թէտգիգի խուսուսու տախի պատէզին բաթրիգխա-
նէեէ հէվալէ օլունու պ , պունուն խովէրինէ բաթրիգխանէ-
ձէ պիթթէտգիգ թատիլ վէ ետ թաստիգի հավի վէրիէնէք
գարարը նիհայիլէրին պիր կիօնս խտտիս վէ իթիբագա
պագրւմոյարագ , իճրա տափրէլէրինձէ իճրասընտ մուպա-
տէրէթ , վէ պու պատուի սայիր մէտեռւնլար հագգընտա
ծարի օլոն ուսուլէ թէվֆիգի հարէքէթ խովլմէսի լազըմ
կէլէ ճէյինտէն , պու գախտէեէ բիտեէթ օլունմագ իչին մէ-
հաքիմի ատլիէյէ թալիմսթ վէ մէհաքիմի չէրիեէյէտէ
մալիւմտի վէրիլմէսի , պէշինձիսի՝ մէհաքիմի չէրիեէնէ
րույէթ օլունտակէլըն վէրասէթ տավալարընտա բաթրիգխա-
նէ մորիփէթյլէ թայեինի նէսէա իթափրիլմէսի մատահսի
օլուալ , զաթէն մէհաքիմի չէրիեէտէ պու միսիլի տավա-
խին էրասագի միրասըն բաթրիգխանէլէրտէն խթիլամը մին
էլ գտտիմ ուսուլուէն օլուուզու կիալի , պատէզին տախի պու
ուսուլէ բիտեէթ օլունմագ հագգրւնտա մէհաքիմի թէճ-
տիտի վէսաեա խովլմէսի , ալթընճըուր՝ մէտափիտ վէ մէքեա-
թիպին ձէ մատաթա մախտուս օլոն սայիր միւէասէսոթըն
ինչա վէ թամիր վէ խոտրէլէրի իչին վէրիէնէք սատագա
վէ խանէ ագչէլըրի մուգապլիինտէ մագպուզ իլմ ու խա-
պէրէրի նէշրինէ միւմանտաթ օլունմագ խուսուսու օլա-
րագ , պու խուսու իչին հէր քէսին քէնտի րիզասըյլա վէ-
րէնէյի սատագաթա էօթէտէն պէրի պիր չէյ տէնիլմէ-
մէքաէ խէտէ տէ , պու վէսիլէ իլէ ողիլա բաւխսաթ պիւեէթ-
թազ օլունարագ , էհալիտէն ագչէ խթիհասալի՝ հիւքիւ-
մէթի սէնիյեէնէ իթթիխազ օլունան ուսուլէ միւնաֆի
օլուուզունտան , ետնի էհալինտէն պու վասըթա իլէ ճէլու վէ
խթիհասալ օլունամագ ագչէլէրէ սայիրէի հիւքիւմէթէ-
քէսպի վուգուֆ խտիլմէք լազըմ կէլէ ճէյինտէն , ձէմատթի
սափրի բուէսասաը միսիլի , էմէնի բուէսայի բուհապանի-
եէսի՝ ինչա վէ թամիր վէ խոտրէի միւէասէսաթի խայրիեէն

Եշին էֆրատի ձէմաաթտան պիլեէթ թապլըյըլս բարա
թօբլաեաճագ օլտուգլարը հալտէ , պէեանի էսալապը վէ
թայեինի միդտարըյլս հիւքիւմէթի սէնիյեէտէն իսթիտափ
րուխտաթ իտէրէք տնա կէօրէ միւսսատէյի լազըմէ իթտ
օլունմասը , վէ եէտինձիսի՛ բաթրիգլիքտէն պաթագրիր իտ-
թիտա օլունմատրգնա , մէ մտղիքլ մահրուսէյի շահանչնին
հիչ պիլր թարափընտա քիլիսէ վէ մէքթէպ վէ պունլորա
միւմասիւլ էմաքինի մէ զհէսլիեէնին ինչա վէ թամիրինէ րուխ-
տաթ վէրիլմէմէսի օլարագ , բաթրիգլսանէ նիզամնամէսի-
նին թէսսիսաթ գօմիսիօնու վէզարիֆինէ տայիր օլան 46նձը
մատտէսինտէ պու գօմիսիօնուն մարիփէթի , վէ մէջլիսի
ձիսմանինին բիզասը օլմատրգնա , տէրիսսատէթ վէ հավո-
լիսինտէ պիլր կէօնա ինչտաթ վէ թամիրաթ իճրա օլուն-
մաեաճազը միւսարրահ ալուլունմասը , վէ 72 ոէնէի հիճրի-
եէսինտէ նէշը իւ իտտար պույըրուլան իսլահաթ Փէրմանի
ալիսինտէ , միւնէտտէտէն ինչա օլունմասը իգթիզա էյլէեէն
քիլիսէ վէ խասթախտանէ վէ մէքթէպ վէ մէզարլըգլար ի-
շին րուխտաթի լազըմէյի բաթրիգլէր վէ եախօտ ձէմաաթ
մէթրօբօլուլէրի պատպի ալիտէն իսթիյզան իտիպ , մէվանիի
միլքիեէ օլմատրգը հալտէ , րուխտաթի սէնիյեէ էրզան պույ-
րուլմասը հագգընտա ֆըգրաթի մախտուէ միւնտէրիճ օլ-
մատընա նէ զարէն վիլաեաթի շահանչտէ պուլունան մէր-
խաստլարըն վէ պա խուսուս Գուտուի շէրիֆ բաթրիգլիյլէ
Սիս վէ Ազթամար Կաթոլիկուլարը տայիրէի րուհանիեէլէ-
րինէ թասլի օլան մահալէրտէ տնէշրին իսթիտալարը իտափ
օլունակէլմիշ օլտուզունտան , պատէմա տախի պու գայի-
տէեէ բիւեէթ օլունմապլէ պէրտապէր , տէրիսսատէթ բաթ-
րիգլիյինէ մէնսուա մահալէրտէ ձէմաաթլարը էֆրատը
թարափընտան օ միսիլի իսթիտալար գուգուխնտէ , բաթ-
րիգլսանէտէն իսթիֆսարի միւթալաա իլէ ալընաճագ ձէ-
վապտ կէօրէ մաւամէլէյի լազըմէնին իյփասը խուսուսլա-
րընը համի տիր :

(Թարիգ)

ԾԻՍԱԿԱՆ

ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹԻՒՆ Ս. ՅՈՎՀԱՆ ՈՍԿԵԲՐԱՆԻ ՅՈՅՆ ԵՒ ՅԱԿՈԲՈՍ
ԱՌԱՔԵԼՈՅՆ ԱԽՈՐԻ ԵՒ ԱՅԼ ԱՐԵԿԵԼԵԱՆ ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑՆԵՐՈՒ ՎՐԱՅ

ՄԱՍԻՆ ԱՌԱՋՐԵՐ

Կ. Պօլսոյ (Ս. Յովհան Ռոկիբերանի) յոյն Անժիոխայ Եկեղեցւոյ
(Ասորի) Պատարագամատոյցներու վրայ բնդիանուր
ծանօթուրիւն .

Պատարագամատոյց կամ Խորհրդատեար (Liturgie) ըսելով պէտք է իմանալ կանոնադրեալ այն ամենայն գործք եւ խօսք որ Ս. Պատարագի մատուցման ատեն կը կատարուին : Այլ եւ այլ Պատարագամատոյցք թէպէտ նոյն սկզբանաւորութիւնը ունին, այսինքն Առաքելական հաստատութիւն, եւ թէպէտ ըստ էտթեան նոյն են, այլ մեծ եկեղեցեաց մէջ զանազանութիւնք կը տեսնուին եւ անոնի ծոգած են զանազան ծէսք : Լատին ծէսն զատ, որ ամենէ աւելի աշխարհիս վրայ տարածեալն է, եւ որ Արեւմտեան մի միայն ծէսը կը կազմէ փոքր ինչ զանազանութեամբք, գոյն Յոյն, Ասորի, Հայ, Մարտի, Քաղկէացի, Ղիտի եւ Եթովպական ծէսերն : Այս զանազան Արեւելեան ծէսերոն մէջ Լատին ծիսի նման մի միայն Խորհրդատեար ունեցած ծէսն մեր աղքային Հայ ծէսն է : Միւսներուն մէջ Յոյն ծէսը երեք Խորհրդատեար ունի, մին Ս. Յովհան Ռոկերերանի, միւսը Ս. Բարսղի եւ երրորդը Ս. Գրիգորի : Թէպէտ այս վերջինը բռն կատարեալ Խորհրդատեար չէ, այլ Մեծ Պահոց ատեն նախարարագութեալ կոչուած Պատարագաց կանոնը կ'աւանդէ : Նոյնակա Ղիտի եւ Քաղկէացի ծէսերն զանազան մնուամբ երեք Խորհրդատեար ունին : Եթովպական ծէսը տասն Պատարագամատոյց ունի . իսկ Ասորի ծէսն քառասունէն աւելի տարրեր Խորհրդատեարներ ունի, զոր Յակոբիկեանք (Եւտիքուկանք) հետզետէ կազմա-

կերպած են, երբ բազմաթիւ դարեր իրենք միայն տէր էին Ասորի ծէսի: Մարոնցիք նոյնպէս բազմաթիւ Պատարագամասոյցներ ունին, զոր իրենց դրացի Ասորիներէն քիչ շատ օրինակած են, բաց ի միոյն որ իրենց Եկեղեցւոյ նախնական Խորհրդատեսրն է:

Նոյն ծիսով տարբեր Խորհրդատետրներն ո'չ գլուխարգութեանց, ո'չ արարազութեանց եւ ո'չ ընդհանուր իմաստներուն մէջ չեն տարբերիր, այլ միայն իւրաքանչիւր գլխոց մէջ տառաւել կամ նուռազ երկայնարանութեամբ եւ երկրորդական հանդամունօք միայն: Իւրաքանչիւր ծէսերն նախնական Պատարագամատոյ, մ'ունին, որուն վրայ միւսներն կտվածիերազուած են: Եւ այս զանազան Խորհրդատետրներէն մին միայն կը բովանդակէ ինչ որ պէտք է ըսկէ եւ գործել Ս. Պատարագի ատեն: միւսներն նոյն Խորհրդատետրներէն քաղուած են:

Եկեղեցական գիտութեան համար շատ օգտակար կը համարինք այս արեւելեան Խորհրդատետրներու վրայ համեմատական զննութիւն մ'ընել, որոնց իւրաքանչիւրն ալ մեծարանաց արժանի են, եւ ի վեր հանել իրերաց մէջ եղած նմանութիւնքը կամ տարբերութիւնները:

Ա.

Կ. Պօլսոյ կամ Ս. Ռոկեբերանի Պատարագամատոյցները.

Լատին խորհրդատետրէն յետոյ ամենէ աւելի տարածեալ Խորհրդատետրն Ս. Յովհան Ռոկեբերանի Յոյն Խորհրդատետրն է, եւ գրեթէ բոլոր տարուան մէջ հինգ լիզուաւ կը գործածուի: Յոյն, յորում գրուած է, Սլավօն, Ռումին, Վրացի եւ Արաբական լեզուաւ: Սյս խորհրդատետրը Կ. Պօլսոյ խորհրդատետրի անուն առաւ, վասնզի Կ. Պօլսոյ Եկեղեցւոյ ծնունդն է: այդ այնչափ ստոյգ է որ հնագէտներէն եւ ոչ մէկը ասոր վրայ տարտակոյս յայտնուծ չէ: Անտիոքաց Պատրիարք Պալմամոն, որ ի Կ. Պօլս բնակութիւն ունէր ժիշտ: տարուան մէջ, իմանալով որ Մելքիդք⁽¹⁾ յԱսորիս

(1) Արեւելից եւ Եղիպտոսի քրիստոնէից, որը Կ. Պօլսոյ Եկեղեցւոյ ուղղափառութեան կը հետեւէին, այս անունը կը տրուէր, միւս աղանդաւորներէ, որոց մէջ կ'ապրէին, զանազանելու համար:

և յեգիալտոս տարբեր Պատարագամատոյց կը գործածեն, ա-
նոնց խատիւ արգիլեց զայն, որովհետեւ կը պնդէր թէ բոլոր
աշխարհի Եկեղեցիք Կայսերական Մայրաքաղաքին (կ. Պօլ-
սոյ) Խորհրդատերն պարտին ի գործ ածել. այդ պահանջ-
մունքը կ. Պօլսոյ Եկեղեցին ժգ. գարէն յառաջ ալ ունեցած
էր, որով իրեն հետ հաջորդակցութեան մէջ եղող կամ
իրմէ հիմնեալ բոլոր Արեւելեան Եկեղեցիներն իւր Պատա-
րագամատոյցին ընդունելութեանը պարտաւորեց: Թ. գա-
րէն սկսեալ այս ծիսական շարժումը նաեւ Ժ. գարուն մէջ
տարածուեցաւ Ասիս եւ Եգիպտասի Աւզգափառ Եկեղեցեաց
վրայ: Եւրոպիոյ մէջ եւս Լատին Պատրիարքութենէ գուրա-
գտնուող Եկեղեցիք հետպհետէ Ս. Յովհան Ուսկերերանի Պա-
տարագամատոյցը միւս ծէսերուն հետ ընդունելու պարտա-
ւորուեցան, որովհետեւ կ. Պօլսոյ Եկեղեցին յենեալ ի Կայ-
սերական իշխանութիւն բոլոր քրիստոնէութեան տիրել կը
պահանջէր, թէպէտ ի սկզբան անդ Պատրիարքական արժա-
նապատռութեանն ալ վիճակեալ չէր: Այսու ձնշմանը Ան-
տիոքայ եւ Եգիպտասի ուղղագուան Եկեղեցիք ցթ. գար
իրենց պահած ծէսերնին հետպհետէ կորուսին. եթէ այս
ձնշումը չըլլար, Աստրիքի եւ Եգիպտոսի Մելքիդաց մէջ ի-
րենց նախնական ծէսերուն բնասիալը պիտի տեսնէինք.
Մելքիդազ մեծապէս յարեալ են յոյն ծխափ, բայց պէտք չէ
որ կարծեն թէ Յայն ծէսն է մի միայն Արեւելեան ծէսն.
անտարակոյս կ. Պօլսոյ Եկեղեցւոյ ծէսն գեղեցիկ ծէսերէն մին
է. բայց Մելքիդազ պէտք է գիտնան թէ այս ծէսը դրսէն
եկած է իրենց եւ թէ իրենց նախնիքն ուրիշ ծէսել ունէին
որ գուցէ նոյնչափ կամ տւելի եւս գեղեցիկ էին:

կ. Պօլսոյ Եկեղեցին այս ձնշմանէ զատ ի սկզբան անդ ու-
րիշ սովորութիւն մ'ալ մուծած էր յԱրեւելս, այսինքն թէ
ծէսերն եւ Խորհրդատերը իւրաքանչիւր տեղույ լեզուաւ
կատարուի. այսպէս երբ կ. Պօլսոյ խորհրդատերը յԱսորիս
մատ, ի սկզբան անդ Աստրի լեզուի թարգմանուեցաւ, որ
այն տառեն տեղույն տիրող լեզուն էր, բայց քանի մը գար
յետոյ, երբ Օսմանեան Պետութիւնը հաստատուեցաւ յԱ-
սորիս, Արարական լեզուն եւս տիրելով, կ. Պօլսոյ խորհրդա-
տերը Արարական լեզուի թարգմանուեցաւ, եւ այս լե-
զուաւ է որ երկու կամ երեք գարէն ի վեր կ. Պօլսոյ խոր-
հրդատերը այն կողմերը կը գործածուի: Պաղեստինոյ մէջ

Յոյն ծէսը որ Արամէական-Պաղեստինեան կը կոչուէր, այս գաւառաբարբառէս շատ մը կարեւոր ծիսական հատակտորներ պահած է մեզ կոնի երեւելի Արեւելագէտն իւր « Ասորի Մանրադէպք » ընտիր երկասիրութեան մէջ:

Ընդհակառակն Ասորի եկեղեցին որ ամենէ տուաւել հին եւ արեւելեան է, թոյլ չէր տուած որ իւր Խորհրդատետրն քրիստոնէութեան աւազին դառն սկսեալ յԱսորիս եւ ի Պարսկաստան իւր հաստատած զանազան Եկեղեցեաց մէջ նոյն երկիրներու լեզուներուն թարգմանուի. եւ երբ Ասորի քարոզվչներու ձեռամբ քրիստոնէութիւնը ասրածուեցաւ Հնդկաստանի Թուրքաստանի եւ Զինաց լոյնածաւալ երկիրներու մէջ, ծէսն միշտ Ասորի լեզուաւ մնաց. այսպէս Հարաւային Հնդկաստանի մէջ որ Մալապար կը կոչուի, բազմաթիւ Եկեղեցիներուն ծիսական լեզուն Ասորին է: Նոյնպէս թէպէտ մեր Հայ Ազգը աշխարհիս գրեթէ ամեն կողմը ափեալ է, այսու ամենայնիւ Հայ խորհրդատետրը բրնձակած տեղերնուն լեզուին թարգմանելու չեն մտաբերուծ. եւ եթէ Ասորի Յակոբիկը եւ Ղամոիք Պատարագամատոյցի մէջ քանի մը տեղ Արաւական լեզուն կը գործածեն, զայն իսկ մեծու զգուշութեամբ կ'ընեն:

Ս. Յափշան Ոսկերերանի Պատարագամատոյցի նկատմամբ պատմական զանազան խնդիրներն աւելորդ կը համարինք, այսինքն թէ արդեօք բուն Ս. Յովհան Ոսկերերանի գո՞րծն է, ո՞ւր եւ ե՞րբ գրուոծ է: Այս միայն տնտարակուելի է թէ կ. Պօլսոյ Խորհրդատետրը իւր Էական մասերուն նկատմամբ Ս. Յովհան Ոսկերերանի գործն է. բայց արդի Խորհրդատետրի մէջ գտնուած շատ մը խորագրերն հինգերորդ գարու գործ չեն, այլ վերջուակէս իններորդ գարու մէջ կատարելագործեալ են, եւ վերջնական կազմական բնդունած են. բայց այս խորագրերէն զատ Պատարագամատոյցը մեծանուն Հայրապետին գործն է, եւ իւր գարուն պատկերն կը ներկայացնէ:

Բ.

Յակոբայ Առաքելոյ Խորհրդատետրն

Երկու Պատարագամատոյց կայ որ Յակոբայ Առաքելոյ անունն կը կրեն, մին Յոյն եւ միւսն Ասորի: Առաջինը մե-

ծանուն Մարտնցի Արեւելագէտ Ասսէմանիի « Ծիսական Մատեան » (Codex liturgicus) գրքին չորրորդ հասորին մէջ բովանդակեալ է . Յակորայ Առաքելոյ Յոյն խորհրդատեարը յօրինեալ է « Առաքելական Սահմանադրութիւնք » գործոյն վրայ , եւ Կարդ . Բիթլոս Գաղղիացի Արեւելագէտ Ծիրանաւորը զայն հրատարակած է « Յոյն Եկեղեցւոյ Կանոնական Իրաւունք » գրքին առաջին հասորին մէջ , (երես 393) : Բայց դարերէ ի վեր գործածութենէ դարձրած է , միայն երուսաղէմ Յակորայ Առաքելոյ տօնի օր կը գործածուի :

Իսկ նոյն Առաքելոյն անունն կրող Ասորի Պատարագամատոյցը Կաթողիկեայ Ասորի եւ Յակորիկեան Ասորի Եկեղեցեաց , որպէս նուև Մարտնցւոց Հիմնական Պատարագամատոյցն է , որտիհետեւ այս Եկեղեցիք՝ որոյէս և Նեռորական Քաղգէացիք՝ Ասորի լեզուն կը գործածեն իր ծիսական լեզու : Բընօտ Գաղղիացի Արեւելագէտ Եկեղեցականը այս Ասորի Պատարագամատոյցի Լատին թարգմանութիւնն հրատարակած է , բայց քանի մը անձգութիւնք սպրդած են իւր գործոյն մէջ , որ այլուստ չատ կարեւոր երկասիրութիւն մ'է : Այս երկու՝ այսինքն Յոյն եւ Ասորի խորհրդատեարք ըստ էւթեան եւ հիմնն նոյն են . տարբերութիւնք երկրորդական կարգի են . եւ այս տարբերութիւնը յետոյ մուծուած են , երբ Անտիոքայ Պատրիարքութեան Քրիստոնէից մէկ մասը հինգերորդ գարուն մէջ Քաղկեդոնի տիեզերական ժողովոյն վարդապետութիւնը չէր ընդունած , եւ Ասորի Յակորիկեան անունն առած էր . եւ եօթներորդ գարուն մէջ իրենց ամենէ գիտուն Եկեղեցականը , Յակորոս Եղեսիոյ , այն ատեն ի գործածութեան եղած Յակորայ Առաքելոյ Պատարագամատոյցի մէջ քանի մը փոփոխութիւն մտցուց , որ և այսպէս Յոյն բնագրէն տարբեր ձեւ մ'առաւ :

Թէպէտ չէ մարթ հաստատել ամենայն ստուգութեամբ թէ երուսաղեմոյ առաջին Եպիսկոպոսի Յակորայ Առաքելոյ կատարեալ գործն է արդեօք դէթ ըստ էական մասանց այդ Պատարագամատոյցը որ իւր անունն կը կրէ , այսու ամենայնիւ Եկեղեցական հնախօսութեան առջեւ այդ Պատարագամատոյցը հնագոյններէն մէկն համարեալ է եւ հետեւաբար ամենէ յարգելիներէն մին :

Ասոր ապացոյցներէն ամենէն կարեւորներն նոյն իսկ

Ս. Յովհան Ոսկերերանի ճառերէն մարթէ կ քաղել. իւր այն ճառերուն մէջ զոր Անտիոքայ հաւատացելոց կը քարոզէր, սոտէպ նոյն Եկեղեցւոյ մէջ գործածուած Յակոբայ Առաքելոյ Պատարագամատոյցի խօսքերն ի մէջ կը բերէ. կը բաւականանք մի միայն վկայութիւն յառաջ բերել. Ս. Յովհան Ոսկերերան (Հատ. ԻԱ. էջ 609. Տպագր. Քայօ եւ Կեյօն. Բարիկ 1835) կը վկայէ թէ Պատարագի մէջ Պատարագողը կ'ըսէ, « ձնա շշապն տն ոօն չան տնէ առձնա; » « Ի վեր ընծայեցուք զմիտ եւ զսիրաս » , ինչպէս Յակոբայ Առաքելոյն թէ՛ Յոյն եւ թէ՛ Ասորի Պատարագամատոյցի մէջ գրուածէ, մինչ այժմեան Յոյն (Կ. Պօլսոյ) Պատարագամատոյցին մէջ միայն կ'ըսուի « Ի վեր ընծայեցուք զմիտ » առանց յաւելոյ եւ զսիրաս բառերն :

Գ.

Ակնարկ մը այս երկու Պատարագամատոյցներու վրայ բաղբատութեամբ ա'լլ Արեւելիան Պատարագամատոյցներու հիմ .

Նախ Կ. Պօլսոյ այսինքն Ս. Յովհան Ոսկերերանի Պատարագամատոյցը նշանաւոր է իւր բանագործական (dramatique) ձեւովն, որ յերեւան կ'ելլէ Պատարագչին եւ Սարկաւագին ատացուածոց և գործոցը մէջ. Սարկաւագը մերթերեք մատովն պարտի բանել զուրարն, մերթ զանի բարձրացնել գէպի ի Քրիստոսի պատկերը, եւ մերթ զայն համբուրել. տեղ մը կ'ազգարարէ Քահանային թէ պարտի զոհ մատուցանել, զՍ. Աւետարանն օրհնել, ընծայից քօղը վերցնել, սրբագործեալ հացը բեկանել, Զէոնը (տաք ջուրը) օրհնել. իսկ Պատարագիչը երբեմն Սարկաւագին հետ փոխառ փոխ խօսակից կ'ըլլոյ, եւ այդ ամենոյն Կ. Պօլսոյ Պատարագամատոյցի առանձին դրոշմ մը կ'ընծայէ :

Երկրորդ, Կ. Պօլսոյ Պատարագամատոյցին մէջ Սարկաւագը երեւելի եւ կարեւոր պաշտօն մը կը վարէ. ի ոկզբան Պատարագիչ Քահանային հետ իւր ձեռքերն կը լուանայ եւ նոյնին ըրածը եւ ըստծը ինքն ալ կ'ընէ եւ կ'բսէ. Քահանային ետքը, զոր իւր պաշտօնակից կ'անուանէ, խորանի վրայ ընծայումը կ'ընէ. մինչդեռ միւս ծէսերու մէջ Սարկաւագը յաւէտ առ ժողովուրդն կ'ուզէ իւր խօսքը կամ

յանուն ժողովրդեան կը խօսի . միայն Ս . Յովհան Ռոկեբերանի . Պատարագամատոյցին մէջ Սարկաւագը Քահանայի նման ծածուկ եւ իւր անձին համար յատկացեալ ըսկըու մասեր ունի : Սարկաւագը սրբագործելի հացին վրայ աստղանշանաւ (astérisque)⁽¹⁾ կը խաչակնքէ , և ինքն է որ Պատարագի սկիզբը գինին եւ ջուրը սկհին մէջ կը լնու : Ասորի Պատարագամատոյցին մէջ ասոր նման բան մը կայ , Սարկաւագը կարող է Քահանային տեղ պաշտել առաջին մասը , որ հացի եւ գինւոյ ընծայման վերաբերեալ է : Նոյնպէս Յոյն Պատարագի մէջ պատարագովը դէպի ի Սարկաւագն դառնալով կը խնդրէ որ զինքն յիշէ իւր Ս . պաշտաման մէջ : Միւս Խորհրդատերներու մէջ Քահանայն նոյնը կը խնդրէ ոչ Սարկաւագէն՝ այլ Քահանայից դասէն եւ ժողովրդէն : Կ. Պօլսոյ Եկեղեցւոյ մէջ Սարկաւագը տաք ջուրը (Զէոնը) սրբագործութենէ յետոյ սկհին մէջ կը լնու և պատարագովին ձեռքին կ'ընդունի սրբագործեալ մասնիկը , և պատարագովին հաղորդուելու ատեն ինքն եւս կը հաղորդուի . նոյնպէս Սարկաւագն է որ Պատարագը վերջանալու ատեն մնացեալ Ս . մասնիկներն կը ճաշակէ եւ բաժակի ցողումը (ablution) կը կատարէ :

Երրորդ՝ կը տեսնենք որ Կ. Պօլսոյ Խորհրդատերը Քահանային կը թողու այն ամեն բան , որ ուրիշ թէ՛ Արեւելեան եւ թէ Արեւմտեան Խորհրդատերներու մէջ Սարկաւագաց յատկացեալէ . միւս ամեն Խորհրդատերներու մէջ պատարագովը միայն առ Աստուած կ'ուղղէ իւր խօսքը . եւ ժողովրդեան կը դառնայ միայն զայն օրհնելու ողջունելու կամ իւր աղօթքը խնդրելու համար . իսկ Կ. Պօլսոյ Պատարագամատոյցին մէջ Քահանան տեղ տեղ իւր խօսքը ժողովրդեան կ'ուղղէ վեկուցանելու համար որ ոտքի վրայ կենայ , մտադիր ըլլայ . Աւետարանի ընթերցման միտք դնէ . իսկ միւս Խորհրդատերներու մէջ այս գործ Սարկաւագին կը պատկանի :

Չորրորդ՝ Կ. Պօլսոյ Պատարագը կը տարբերի միւսներէն նաև գործածուած անօթներուն նկատմամբ : Մաղղմայէ և

(1) Այդ զործիր կը գործածուի որպէս զի սրբագործեալ քողը Հացին չգպչի :

սկհէ զատ, զոր միւս ծէսերն ալ ունին, Յոյն ծէսը 10 աստ-
զանշանը (astérisque) 20 դգալ եւ Յ0 տէղն (1) ունի:

Աստղանշանը Յոյն ծէսի յատուկ է, ուրիշ ծէսերն չու-
նին, միայն Ասորիք զայն կը գործած են, թէպէտեւ իրենց
Պատարագամատոյցի մէջ ամենեւին յիշատակութիւնը չգրո-
նուիր. իսկ դգալի գործածութեան գալով՝ զարմանալի
է որ այժմեան Յովհան Ռոկերանի Խորհրդատետրի մէջ
այդ գործիքը ամենեւին չյիշուիր. բայց այդ ստոյգ է
թէ եօթներորդ դարուն մէջ Կ. Պօլսոյ Եկեղեցին դեռ դգալի
սովորութիւնը չունէր. Ասոր ապացոյցը այն է որ Կ. Պօլս
691ին Յոյն Եպիսկոպոսներէ գումարեալ Տրուղղեան Ժողովոյն
101րդ կանոնին մէջ կը տեսնենք թէ այն ասեն Պատարա-
գիչը Ս. Հաղորդութիւնը հաղորդուողներուն իւր աջ ձե-
ռաց վրայ կու տար: Նոյնպէս կ'ընէին իններորդ դարուն
մէջ Ասորիք, որպէս իրենց վարդապետը Բարկեփաս կը
վկայէ: Ուստի, միայն վերջին գարերէ սկսեալ Յոյն Եկե-
ղեցին դգալի գործածութիւն ունի, ինչպէս նաև Յակո-
բիկ Ասորիք եւ Ղ. Վատիք. Մարոնիք եւս կը գործածէին զայն,
բայց 1730 գումարուած իրենց հռչակաւոր Սիւնհողոսէն ի
վեր զայն խափանեցին. դգալի սովորութիւնը ո՛չ Հայոց եւ
ո՛չ Նեստորականաց մէջ մուծեալ է. Լատին Եկեղեցեաց մէջ
ալ մուտ գտած չէ: Դգալի գործածութեան մէջ Յոյնք կը
տարբերին Ասորիներէ. Յոյնք կը գործածեն զայն չպա-
տարագող Եկեղեցականաց եւ հաւատացելոց Ս. Հաղորդու-
թիւնը մասուցանելու համար. իսկ Ասորիք զայն կը գոր-
ծածեն միայն կղերականներն եւ միանձունքը հաղորդելու
համար. իսկ ժողովրդեան զի. Հաղորդութիւնը ձեռքով կը
մատակարարեն:

Տէգը միայն Կ. Պօլսոյ Եկեղեցւոյ յատուկ է, եւ միւս
ծէսերուն մէջ ամենեւին յիշատակութիւն չկայ, ուստի կը
հետեւի թէ բուն Արեւելքան ծիսի չվերաբերիլ:

Արեւելքան ծէսերու մէջ Լատին Եկեղեցւոյ պէս բա-
ժակի որբիչը չգործածուիր, անոր տեղ փոքր սպունդ մը
կը գործածուի. իսկ Կախողիկէ Արեւելքան Եկեղեցեաց մէջ
այժմ առ հատարակ բաժակի սրբիչը մուտ գտած է:

(1) Տէգը կը գործածուի սրբագործելի եւ սրբագործեալ հացը կը բե-
լու համար:

Ասորիք խորանին վրայ բարձիկ մ'ալ կը գնեն, զոր
կամօրա կ'անուանեն, սրուն վրայ Պատարագիչը իւր մա-
տուշներն կը մաքրէ և դդալը կը յենու. նոյնպէս խորանին
վրայ քիչ քանակութեամբ ջրավլ լիք վառքը աման մ'ալ կը
գնեն զոր մահաւանանից կ'անուանեն եւ որուն մէջ Պատա-
րագիչն իւր մատանց ծայրերն կը լուսայ քանի անդամ որ
Ս. Հաղորդութեան դպչի:

Յոյն Պատարագամատասոյցը քանի մը ուրիշ սովորու-
թիւններ ալ ունի որ միւս Արեւելեան եկեղեցւոյ մէջ չեն
տեսնուիր: Նախ Ս. Պատարագը կ'ակսի Ս. Պատկերաց յար-
գութիւն մատուցանելով. այս խորագիրը կ'երեւի թէ ու-
թերորդ դարուն վերջէն մուծուած է. այն ատեն եօթնե-
րսորդ Տիեզերական ժողովոյ մէջ պատկերաց յարգութեան
պարաւորութիւնը ձեւապէս հաստատուած է. իսկ աւելի
առանձին եւ յատուկ ծէսն Զեսնի (տաք ջրոյ) սովորու-
թիւնն է. այս սովորութիւնը 691 ին Կ. Պօլսոյ վերոյիշեալ
Տրուզզեան ժողովը մուծած է, որոյ 32րդ կանոնը կը գա-
տապարուէ բնդհանուր քրիստոնեայ եկեղեցեաց հակառակ
առանց ջրոյ խառնման Ս. Պատարագ մատուցանելու սովո-
րութիւնը:

Ս. Յովհան Ոսկերերանի Խորհրդատետրի ամենէ աւելի
նմանութիւն ունեցող Խորհրդատետրը մեր Հայոց Պատա-
րագամատասոյն է. թէ՛ ի ծածուկ եւ թէ՛ ձայնիւ ըսուած
ազօթքներուն մեծ մասը Յոյն Խորհրդատետրի ազօթքնե-
րուն նման են. թէպէտ մեր Խորհրդատետրներու մէջ միայն
« Աստուած, Աստուած մեր » (օ Թեօ, օ Թեօ նուն) ազօթ-
քին խորագիրը զայն Ս. Յովհան Ոսկերերանի Ազօթք կ'ա-
նուանեն, բայց պէտք չէ կարծել թէ Հայ Խորհրդատետրը
հիմակուան Կ. Պօլսոյ Յոյն Խորհրդատետրին վրայ յօրինուած
ըլլայ, այսինքն խորագիրովը հանդերձ. ո՛չ. յայտնի է թէ
Կ. Պօլսոյ Խորհրդատետրի խորագիրերն յետոյ մուծեալ են,
ապա թէ ոչ՝ մեր Ս. Հարք Ս. Յովհան Ոսկերերանի Խորհր-
դատետրին վրայ մեր Պատարագամատասոյցը յօրինելու ատեն-
նին, ինչո՞ւ խորագիրերն եւս չպիտի առնուին, եթէ նոյն
ատեն գտնուէին, ինչպէս այժմեան Կ. Պօլսոյ Խորհրդատետ-
րին մէջ կը աեսնուին:

Ուրիշ տարբերութիւն մ'ալ կայ թէ երբ Ասորի Խոր-
հրդատետրին մէջ կանոնի բոլոր ազօթքներն առ Հայր

Աստուած ուղղեալ են, երկու աղօթքէ զատ, Ս. Յովհան
Ոսկեբերանի Խորհրդատեարին մէջ երկու աղօթքն առ Որ-
դին Աստուած ուղղեալ են, եւ մնացեալներն առ Հայր
Աստուած կամ առ Ս. Երրորդութիւն։

Միւս ամեն Խորհրդատեարներու մէջ երբ Պատարագողը
որոշեալ քանի մը աղօթքներն զրուցելու ըլլայ, ժողովրդեան
կը ծանուցուի որ իդենք ալ աղօթեն. Կ. Պօլոյ խորհրդա-
տեարին մէջ Սարկաւագն է որ այս զեկուցումը կ'ընէ «Խա-
ղաղութեամբ զՏէր աղաջեսցուք» ըսելով, նոյնպէս է նաև
Քաղդէացւոց Պատարագամասուցին մէջ։ Իսկ Ասորի Խոր-
հրդատեարին մէջ Քահանայն է որ ժողովրդեան կը զեկու-
ցանէ որ իրեն հետ աղօթակից ըլլայ, Ծանօթ է թէ Լատին
Եկեղեցւոյն մէջ Քահանայն է որ Աղօթեսցուք (Օգետս)
ասելով զժողովուրդը յաղօթս կը հրաւիրէ. Եւ այս միայն
չէ նմանութիւնը Լատին եւ Ասորի Պատարագամասուցի
մէջ. քանի մը կէտեր միայն ի մէջ ածելու համար յիշենք
թէ Ասորիք՝ ինչպէս Լատինք՝ ծիսական օրը նախընթաց
երկոյէն կ'սկսին, (ինչպէս Հայքո ալ). Առաւօտեան ժա-
մերգութիւնը երեք Գիշերայինի կը բաժնեն. Ծննդեան տօ-
նին Դեկտեմբեր մէկին սկսեալ կը պատրաստուին. տարւոյն
կիրակիներն նախընթաց համոդիսական տօներուն անուամբը
կը յորջորջեն. մեռելոց պաշտամանց մէջ Ս. Աստուածա-
ծնայ եւ Սրբոց յիշատակութիւնը մէկդի կը թողուն. Պատ-
կի օրհնութենէ առաջ հոգաբարձու Քահանային եւ վկայից
առջեւ պատկելոց մէջ պաշտօնական դաշնակցութիւն մը կը
կապեն։

Հարայտելի



ՔՆԷԱՐԿՈՒԹԻՒՆ⁽¹⁾ (Hypnotisme)



(Շարայառութիւն)

Բ. Արինչեւ ցարդ բացատրեցինք Քնէարկութեան որպեսութիւնը . կը մնայ մեզ ըսել քանի մի խօսք եւս լուծաբառ համար այն առարկութիւնները , զորս ոմանք՝ որք արդէն անկրօն ըլլալով առափի անտի կռուան ոտից կը խընդրեն իրենց անհիմն յարափոխ պատճառաբանութեանց , կ'աճապարեն յաղթանակաւ ի մէջ բերել քնէարկութեան գննութեանց առթիւ . իբր նորահնար զէնք ընդդէմ ուղիղ դաւանութեան : Կարձ ըլլալու համար յերկուս դասս կը բաժնեմք այս առարկութիւնները . Ա. Ընդդէմ ազատ կամաց . Բ. Ընդդէմ հրաշից :

Ա. Առաջին առարկութիւնը երկու ստորաբաժանմունք ունի . 1. բոլորովին քնէարկելոց կատարելապէս բայց անցաւոր կերպով մեքենայաբար գործեն . 2. Քնէարկութեան ի մասին բարոյական սովորութեանց ըրած խորին և մնայուն կերպաւորութիւնքն :

1. Առարկութիւնն ընդհանրապէս առ այս հաւաքարանութիւն կը վերածի . «Այն մտաւորական էակն որ կը գործէ այլոց ազգեցութեամբ , չունի կամք , թէ եւ զինքն ազատ կարծէ . արդ քնէարկեալն կը գործէ այլոց ազգեցութեամբ , կարծելով հանդերձ թէ ինք կը գործէ ազատորէն . ուրեմն մարդուս կամքն չէ ազատ» :

Տրամաբանութեան թեթեւակի ողջոյն տուած դպրոցականն իսկ նոյն ընդ նոյն պիտի տեսնէ թէ սոյն հաւաքարանութեան թերութիւնն միայն մէկ հատ չէ . զի մասնաւորէն և պատահականէն կը հետեւցնէ առ ընդհանուրն և առ անփոփոխ . արուեստականը ընականին հետ կը շփոթէ . հետեւութիւնը առենեւին կապակցութիւն չունի յառաջադրունից (prémisses) հետ . կը պարունակէ չորս եզր , եւն :

(1) Տես Պատկեր երես 176.

Աւստի նախ եւ առաջ հարկ է գիտնայ թէ ի՞նչ եղանակաւ քնէարկողին կամքն կ'ազդէ քնէարկելոյն վրայ : Հասարակօրին կրնայ կարծուիլ որ այս վերջինը մասամբ իւիք հրաժարիլ պարտի իւր կամքն կամ լքանել զայն սմբողջովին : Այլ ասոր հակառակն է : Երբեմն բնական քունն արուեստականին փոխելու հնարքներ կան , առանց ամենեւին իմացնելու քնէարկելոյն , որ սակայն նոյնակս քնէարկողին աղդեցութեան ներքեւ է միշտ : Խոկ յարթնութեան քնէարկելու համար բաւական է որ մէկն թոյլ տայ որ զինք թմրեցնեն կամ քնացնեն , առանց գիտնալու թէ մինչեւ ո՛ր աստիճան զինքն ուրիշն կամոց կ'ենթարկէ : Յայտնի է ուրեմն որ քնէած քունն ո՛չ այլ ինչ է եթէ ոչ նորահնար արուեստական քուն մը : Բայ ասոի՝ պէտք է գիտել նաեւ որ բնական քնոյ մէջ հազիւ թէ աչուընիս կը փակեմք , հազիւ թէ մեր զգայարանք իրենց զգայութիւնն կորուսանելով գրեթէ անշարժ կը մնամք , յայնժամ խորհելու կամ տրամաբանելու կարողութեան գործածութիւնը կը դադարի . որով կը հետեւի որ մեր կենդանութիւնը կը մնայ միայն սննդական կամ աճողական և յերեւակայութեան , որ այլ եւս անառջնորդ թողուած կը գործէ ինքնօրէն : Քնաշրջութեան վիճակին մէջ , ըստ վիվսովայութեան Սրբոյն թովմայի Ագուինացուոյ (Դ. Վճռոց . Զանազ . 9 , Յօդ . 4 , Խնդ . Ա . — Յլ . Ճշմ . Խնդ . Իլ . Յօդ . Յ .) , առաջին սկզբունքներն ըմբռնելու կարողութիւնն՝ առանց արտածութեան (déduction) սակայն , կը շարունակէ եւ քնոյ պատճառաւ չէ՝ ջնջուած : Անոր համար է որ քնացով մարդն կրնայ թելադրութիւններ կամ հրամաններ ընդունիլ , եւ չկրնար անոնց վրայ պատճառարանել , այլ կը համոզուի նոցին իրեւ այնպիսի ճշմարտութեանց որք առաջին սկզբանց հետ սերտ հավորդակցութիւն ունին եւ վէճ խոկ չեն վերցուներ : Հետեւարսր , որովհետեւ քունը զգայարանքները թմբրեցնելով կ'արգելու ո՛ր եւ է մոռաւորական վէճը կամ պատճառարանութիւնը՝ անոր համար կ'արգելու հարկաւորաբար նաեւ ազատ կամքը . և եթէ երբէք մնայ ազատութեան հետք և նշանանք , այն ալ հազիւ թեթեւ քնոյ ժամանակ զգալի է : Արդ քնաշրջութիւնն ու քնէած քունն բնական քնոյ նմանելնուն համար , յայտնի է որ անոնց մէջ ալ կը մնայ շարժելու կարողութիւնն և երեւակայութիւն . մինչդեռ ուրիշ կարողու-

թիւններն քնոյ մէջ ընկղմած են ու կաշկանդուած։ Հետեւարար քնէարկութեան մէջ չկրնար վիճուիլ թելսդրութեանց վրայ։ միտքը չկրնար անոնց վրայ որոշողութիւն տալ, զի չկրնար կշռել մտաւորաբար եւ արժէքն իմանալ. անոր համար թելսդրեալ բանն կը գտանայ կ'ըլլայ սեւեռեալ գաղափար մը, յորմէ չէ կարող ազատել ո՛ր եւ է պատճառաբանութիւն, և որոյ նկատմամբ չիք ա՛յլ եւս կամաց ազատութիւն. որովհետեւ անդ միայն ազատութիւն է ուր անարգել կը գործէ իմացականութիւն։ Ուրեմն քնէարկելցյն ազատութիւնը վերցած է յանդէտ իւր. ուրեմն անդիտակ է նա իւր ըրածին բարոյականութեան, գործելով հարկաւորաբար՝ թէեւ ինք կարծէ ազատօրէն։ Եթէ մուրացիկ մը քնէարկուելով իւր ցուալը արքայական գաւազան և ինք-զինքը թագաւոր համարի, ասոր համար մի՛թէ ճշմարտապէս թագաւոր եղողն ալ կը պատրի^o իւր գաւազանին և անձին վրայ։ ամենեւին իսկ ոչ, զի նա հազիւ թէ պիտի ազատի քնէած քնէն, պիտի խոստովանի ողորմելի ճշմարտութիւնը։ Ուստի քանի որ սոսոյգ է թէ քնէարկելցյն կամքը կը ջնջուի կամ կը վերնայ եւ կամ կը գագարի ցժամանակ մի, վերոյիշեալ առարկութիւնն այս իմաստը կ'ունենայ։ «Տեսէ՛ք, սա քնէարկեալ մարդն ազատ չէ։ այսպէս են ամենայն մարդիկ. միայն կը կարծեն ունենալ ազատութիւն»։ Ճիշտ նոյնպէս կ'ըլլար, եթէ ցոյց տալով բանդագուշով մի հիւ անդ, բաէլ։ «Տեսէ՛ք սա մարդ կը բանդագուշէ, այսպէս ամենայն մարդիկ կը բանդագուշեն եւ իմացականութիւն չունին»։

Պէտք է նոեւ ուշով գիտել որ քնէած քունը կը տեւէ ո՛չ թէ միայն քնանալու ժամանակ, այլ նաեւ արթննալէն մինչեւ իսկ վեց եօթն ամիս վերջը, ամեն անդամ որ քնէարկական թելսդրութիւնն ի գործ գրուի. այնպէս որ այն արթնութիւնն առերեւոյթ է։ Ուստի քնէարկեալի մը տուեալ ժամու մը մէջ բան մ'ընել թելսդրելը, համազօր է նմին ըսելու. «Այս ինչ ժամուն քնէած քնոյ մէջ պիտի ընկըզմիս եւ պիտի ընես սա ինչ բան»։ Նոյն վայրկեանը գտլուն պէս արուեստական քունը կը տիրէ անոր վրայ, թէեւ արթուն երեւայ, եւ անոր ազգեցութեան ներքեւ կը կատարուի թելսդրութիւնն։ Այս արտասովոր երեւոյթը կրնայ իմացուիլ եթէ գիտացուի որ ենթակայ մը քնէարկե-

լու համար բաւական է ըսել անոր՝ «Այս ինչ ժամռւն պիտի քնանաս . առ ինչ առարկայն տեսնելուդ , առ ինչ հնչիւնը լոելուդ քնոյ մէջ պիտի ընկզմիս» . եւ այս առ հասարակ իրենց ջղային տկարութեան պատճառաւ տրամադրեալ անձանց վրայ քիչ շատ կը յաջողի :

Պիտք չէ զանց առնել նաեւ այնպիսի գիսլուածներ , յորս՝ ինչպէս մեր անցեալ յօդուածներուն մէջ յիշեցինք , քնէարկեալը ամենեւին չհնազանդիր , կամ ըստ մասին միայն կամ ըստ թեթեւ պարագային կը կտուարէ թելադրեալ գործողութիւնը . և երբեմն քնէած քնոյ իսկ կը գիմադրէ եւ ձարպկութեամբ մը զայն յինքենէ ի բաց կը թօթափէ : Ի՞նչ կը նշանակէ այդ , բայց եթէ զի քնէարկութիւնը կամքը կը կաշկանդէ , բայց ո՛չ միշտ ամբողջովին . այնպէս որ երբեմն քնէարկեալը կը պահէ իւր կէս ազատութիւնն որով կը գիմադրէ : Ուստի ջնջուած կամ անզօր թողուած բանէ մը առ նորին նմանեաց չգոյութիւնն առարկելն ո՛րքան տարագէպէ և մորար արտմաբանութիւն . մարդէ մը որ արուեստակեալ հնարիւք կորուսած է ազատութիւնը , մարդէ մը յորում բաց ի թելադրեալ գաղափարէն և երեւակայութենէն լուսծ են ա՛յլ ամենայն հոգուոյ կարողութիւնք , առարկել առ բովանդակ մարդկութիւն իւրեւ թէ գուրկ ըլլայ ազատութենէ , այն մարդք , կ'ըսեմ , մաստնանիշ ընել իրեւ անելզ նախատիալ օրինակ մարդոյ , այս քանի՛ անռոելութիւնն է և անհիմն բաջազանք : Որովհետեւ դաշնակի (piano) մի տոեղնը (touche) խանգարեցի և ա՛յլ ձայն հաներ , որո՞վ իրաւամբ պիտի ըսեմ թէ չիք երկրիս վրայ գաշնակ մը որոյ տոեղունք ձայն հանեն . որովհետեւ թուչնոյ մը թեւերը խորտակեցի և ա՛յլ չկրնար թըռչիլ , որո՞վ իրաւամբ պիտի հաստատեմ թէ չիք երկրիս երեսը մի թուչուն որ կարող ըլլայ թուչիլ : Այսպէս ահաւասիկ հակասական է անկրօնութիւնն և սովիետական : Մանաւանդ թէ՝ որովհետեւ ի թշնամեյն խլեալ գէնք յօդուած մեր է , և մեք ի հակասակէն պիտի առարկեմք ու ըսեմք . «քանզի ուր կա՛յ քնէարկութիւն , կա՛յ ուրեմն մարդկային կամաց ազատութիւն» , զի այն որ չկայ , չէ կարող ո՛չ բացառութիւն մը կազմել , ո՛չ մաքսուիլ , ո՛չ կերպաւորիլ , եւ ո՛չ առժամանակ մի իսկ կաշկանդուիլ կամ ջնջուիլ , եթէ հաճոյագոյն ըլլայ այսպէս զրուցել :

2. Ասոնք այսպէս մեկնելէ յետոյ չիք ա՛յլ եւս դժուարութիւն կամ տեղի տարակուասանաց առարկութեանս երկրորդ մասին մէջ։ Որովհետեւ ինչպէս կ'ուսուցանէ Արփաստանել, «Մեծագոյն կամ փոքրագոյն ո՛չ փոփոխէ զտեսակ⁽¹⁾»։ անոր համար ինչ որ է բնութիւն կամ էութիւն իւրաքանչիւր գործողութեան, նոյն է նաեւ բնութիւն կամ էութիւն սովորութեանց։ զի ըստ նորին մեծի Առն վարդապետութեան, աղջորութիւնն ո՛չ այլ ինչ է՝ եթէ ոչ «կըրկնուրիւն զործողութեան»⁽²⁾։ Արգ՝ ի՞նչ են քնչարկութեան մէջ այս գործողութիւնք առանձնակի առեալ, ո՛չ կամայական, այլ հարկաւոր։ ո՛չ խորհրդով, այլ յանխարհուրդով կատարուած։ ուստի հոգուոյն վրայ նոր ձեւ մը չեն տպաւորեր և հետեւապէս ճշմարիտ նկարագիր ունեցող սովորութիւնն մը չեն յառաջ բերեր։ հարկաւոր և անիմաստ սովորութիւնն անիմաստ է։ զի ճշմարիտ սովորութիւնն կ'ընդունուի մի գործողութեան ինացական ու յարատել կրկնութեամբն, որ է ըսել առաքինութիւն կամ մոլութիւն, եթէ բարի է առարկայն կամ չար։ Ուստի եթէ թելագրութիւնն մարթի կերպաւորել, բարւոքել կամ ուղղել առ ժամանակ մի յօսի սովորութիւնները, այս չունի ինչ կարեւոր նշանակութիւն։ որովհետեւ ենթակայն կամ շարունակ մասնական քնչած քնոյ աղդեցութեան տակ կը մնայ, եւ կամ կը գործէ զօրութեամբ այնպիսի սովորութեանց, որք քնչարկութենէ յառաջ եկած են եւ որք կը շարունակեն դեռ եւս, ինչպէս Պ. Լիէժուա կ'ենթագրէ։ հետեւարար քնչարկութեան չենթարկուողներուն կամայ ավատութեանը վրայ և ոչ իսկ փոքրիկ տարակոյս մը կը մնայ ծագեցնել։ Եւ այս այնչափ ստոյգ է՝ որ այն ժամանակամիջոցը՝ զորի թելագրութիւնը սահմանած է՝ աւարելէ յետոյ, առաջին սովորոյթք կը սկսին դարձեալ։ Եւ այս երեւոյթն՝ դուն ուրեք, — ո՛չ երբեք չըսելու համար, — տեղի կ'ունենայ լաւ գլաստիարակութեան յառաջ բերած փոփոխութեանց մէջ։ կը մնայ ուրեմն հաստատել որ քնչարկութեանդիպուածներն կամաց ավատութեան դէմ նկատի առնուելու արժանի եւ ո՛չ մի առարկութիւն կը յարուցանեն։

(1) «Majus et minus non mutat speciem.»

(2) «Habituudo est repetitio actuum.»

Բ. Գանք երկրորդ առարկութեան, որ է ընդդէմ հրաշից, զոր եւ այսպէս կարեմք համառօտել. «Քնէարկութեան միջոցաւ ի ձեռս կը բերուին այնպիսի ապաքինութիւններ ու սքանչելիք, զորս եկեղեցին նկատած է իրեւ հրաշք. և որովհետեւ քնէարկութեան ի կիր արկած միջոցներն սոսկ բնական են, պէտք է ուրեմն որ եկեղեցւոյ իրեւ հրաշք նկատած ապաքինութիւններն և սքանչելիք ևս սոսկ բնական ըլլան. հետեւաբար երբեք ճշմարիտ հրաշք եղած չէ» :

Այս առարկութեան մէջ երեք հաստատութիւնք կան, զորս պէտք է կարձօրէն ի քնին առնուլ. 1. Բնակա՞ն են միթէ քնէարկութեան ձեռք բերած երեւոյթներն. 2. Ճշմարի՞տ է որ քնէարկութեան ձեռք բերած երեւոյթներն իրու հրաշք նկատած ըլլայ Եկեղեցին. 3. Ճշմարի՞տ է որ քնէարկութեան երեւոյթից նման եղողներէն զատ ուրիշ հրաշք մը ամեններին չէ պատահած :

1. Բնակա՞ն են մի՞րէ միեւարկութեան ձեռք բերած երեւոյթներն : Մենք այս երեւոյթներն յերկուս դասակարգութիւնու բաժներ էինք. անոնք՝ որոց իրականութիւնն բարոյալէս ստոյգ կ'երեւի, և անոնք՝ որոց ճշմարտութիւնը ընդհանրապէս վվճի տակ է կամսութիւնն ապացուցուած : Եթէ այս վերջիններն ստոյգ ըլլային, մանաւանդ մշաւորական թեղադրութիւնն, մեզ կը թուի թէ չէին կրնար նոքին ի կարգ բնական երեւոյթից դասուիլ. որովհետեւ միայն անձանօր կարգի եղելութիւնք չեն, այլ այնպիսի դիպուածներ որք ուղղակի կը վիրաւորեն ծանօթ մի օրհնէ: Այս օրէնքն է, օրինակ իմն, որ չեմք կորուլ մեզմէ դուրս եղող բան մը ճանչնալ՝ եթէ ոչ ի ձեռն զգացարանաց. մանաւանդ չէ հնար դիտնալ ուրիշի մտածմունքն ու կամքը եթէ ոչ ի ձեռն արտաքին նշանաց որք կ'արտայայտեն մեզ զայնս : Արդ ի հեռուստ թելադրութեան երեւոյթից մէջ կը թուի թէ այս օրէնք կը խանգարուի, զի ցարդ արուած մեկնութիւններն զոհացուցիչ չեն: Եթէ կան ուրեմն այս տեսակ դիպուածներ, ասոնք մեր բնութենէն վեր կ'երեւին և դասելի ընդ երեւոյթից հոգեհարցութեան (Spiritisme): Սակայն կրկնենք որ ասոնց շատերուն ստութիւնն արդէն հաստատուած է :

ԳԻՏԱԿԱՆՔ

ԱՐԲԵՑՈՒԹԵԱՆ ԴԵՄ ԳԱՐՄԱՆ . — Յայնի է թէ ոգելեաց շարաչար գործածութիւնը ի՞նչ չսփ հիւանդութիւններ եւ շարիք յառաջ կը բերէ , եւ քանի՛ քանի ընտանեաց կործանման պատճառ կրլլայ : Անհատից , ընտանեաց և նոյն իսկ պետութեանց վնասաբեր այս ախտին առջեւը առնելու նոյն իսկ Տէրութիւնք պարտք ունին : Շուէտիոյ եւ նորվեկիոյ Տէրութիւնը տարիներէ 'ի վեր հետեւեալ փորձը փորձած է . արբեցողակաթիւնը բանտարկութեամբ կը պատժէ . արբեցողը բանտին մէջ առաւօս եւ երեկոյ ուրիշ որոնունք չունի եթէ ո՛չ հայ եւ գինի , բայց հացը ժամ մը տառաջ գինիով միք պնակի մէջ թրջած կը տրուի : Յանցապարտը առաջին օր զայն յօժարութեամբ կ'ուտէ , երկրորդ օրը այդ սնունդը իրեն շատ հաճելի չերեւնար . հետզհետէ պժդալով եւ յակամայ կամու զայն կ'ընդունի . ութն կամ տասն օրէ յետոյ այդ պժդանք այնչափ կ'ուելնայ որ յանցալարտը յաւէտ անօթի մնալ կ'ուզէ քան թէ գինիով թաթախեալ հացը ուտել , բայց բանտարկեաք կը պարտաւորեն զանոնք նոյն գինեթաթախ հայը ուտելու : Այս գարմանի յետոյ արբեցողը կամ գինիէ բոլորովին կը խորշի եւ կամ արբենալէ մեծապէս կ'զգուշանայ : Իւլանտացի եւ Միայեալ Նահանգաց ստորին ժողովուրդը , որ արբեցողութեան այնչափ մոլեալ է , այդ գարմանատարութեան մեծապէս կարօտ է :

ԹՐԱՎԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ . — Թրգական նոր հրատակութեանց մէջ գիտնականաց սուանձին ուշադրութիւնը գրաւած է թէ՛ իւր նիւթոյն եւ թէ՛ հեղինակին պատճառաւ վերջերս հրատարակուած գիրք մը : Այս երկասիրութեան հեղինակն է Վաեմ . Մաճիտ պէյ , արենակից մեծահռչակ ֆոււտ բաշայի , եւ ՚ի ժամուս թերայի թաղապետութեան Գահերէցը . արդէն իւր բանտարեղծական քերթուածներովը Մաճիտ պէյի անունը հռչակուած էր :

Այս նոր երկասիրութիւնը իւր անուան փայլը առաւել եւս
պիտի աւելցնէ :

Երկասիրութեան անունն է Իպէրիսքանի , նամբ տիկր
աղմանատին միւրերնիմ եխոց օօզան հիմեայէ . միւրերնիմ
Քէշնի գատէ Մամիս բաշա (արդ՝ պէյ) . այսինքն՝ Գեր-
մանական պարտէզ , 190 վիպք գերմաներէնէ թարգմանեալ
Մաճիտ պէյի ջանիւք : — Հեղինակը գերմանական գրակա-
նութեան հետամուտ եւ սիրոզ է . եւ իւր երկասիրութեան
ծուծը Քրիսթօֆ Շմիտի գործերէն քաղած է : Քրիսթօֆ
Շմիտի երիտասարդութեան համար հրատարակած երկասի-
րութիւնք մեծապէս ժողովրդական եւ Գերմանիոյ մէջ : Մա-
ճիտ պէյի զործը յաւէտ հիմնական եւ նախնական երկասի-
րութիւն մ'է քան թէ թարգմանութիւն , ինքն ալ իւր յա-
ռաջարանին մէջ , որ սքանչելի էջ մ'է , կ'ըսէ թէ իւր գործը
մուտարական զուգաւորութեան ծնունդ մ'է , մայրը գեր-
մոնացի , իսկ հայրը զուտ թիւրք . գերման հեղինակին
ամեն մէկ հատուածէն ետքը Մաճիտ պէյ վարդապետա-
կան (didactique) սքանչելի գերթուած մը կը յարէ , եւ այս
պէս 190 գերթուածներու հաւաքում մը եղած է : Այս բա-
նաստեղծութիւնք թրքաց յստակ հին տւանդական ձեւերու
նմանութիւնը չունին : Քերթովը նոյն իսկ արարական տո-
ղաչափութեան ձեւերու չէ հետեւած . ինքն արիարար գեր-
թովական յանկուգն նորութիւն մը հնարած է , որ հետ-
զնեուէ կրնայ մեծ ազդեցութիւն ունենալ թիւրք բանա-
տեղծութեան վրայ . փոխանակ վարդեր յառաջ բերելու ,
սոխակներ խօսեցնելու , նոր մարդկային վկեմ գաղափարներ
եւ խմաստներ կը պարունակէ այս գերթուածը , եւ եւրո-
պական դրոշմ ունի , վասն որոյ ամենայն գիւրութեամբ
եւս եւրոպական լեզուաց կրնայ թարգմանուիլ : Փոխանակ
արարական չափու (mètre) , հեղինակը դաշնակութիւնը
(Rythme) կը գործածէ , որ աւելի կը պատշաճի այժմեան
գաղափարաց եւ թիւրք լեզուի բնութեան : Լեզուն սովո-
րական եւ ժողովրդական թրքական լեզուն չէ , վասն որոյ
հասարակ ժողովրդեան գիւրիմաց չէ , բայց հեղինակը իւր
յառաջաբանութեան մէջ նոր տպագրութիւն մը կը խոստա-
նայ , յորում արարական եւ պարսիկ բառերուն նշանակու-
թիւնը պիտի բացատրէ : Թրքական լեզուի ուսման հետա-
մաւր եղող եւրոպացւոց համար Մաճիտ պէյ կը խոստանայ

որ նոր հրատարակութեան մէջ բացատրելիք բառերը լսատին գրով պիտի գրուին, եւ Թիւրք եւ Գաղղիերէն լեզուառ պիտի թարգմանուին։

Այսպիսի երկասիրութիւն մը մեծ ծառայութիւն կրնայ մատուցանել թրքական գրութեան ծուալման Եւրոպիոյ մէջ։ Օտարաց համար Թրքական լեզուի ուսման դժուարութիւնը արաբական նշանագիրներու գործածութենէն յառաջ կու գայ։ Գրագէտ հեղինակը լաւ խելամտած է այս դժուարութեան եւ կ'երեւի թէ թրքական լեզուի դիւրութեամբ ծառալման համար պէտք եղած միջոցներն պիտի մուծանէ։

ԱԱՅԾԱԿԻ ՏԱՐՈՒՆԱԿ ԱՐԳԱՍԻՔ. — Ներկայ տարւոյ Մայիս 12ին (Ն. 8.) Թրուայ քաղաքին մի բնակչուն սաստիկ փոթորկի մի ատեն, եւ նոյնին ամենէն ուժգին ժամանակ յիւր տուն ետ դառնայր։ Խւր տան գրան բանալին՝ միւս այլ շատ մի բանալեաց հետ պողպատեայ օղակի մի անցած էր։ Երբ գուռը բանալէն յետոյ՝ բանալին ետ առնոյր, կայծակի մի ոսպիտակ նշոյլներէն շրջապատեցաւ։ Բանալեաց օղակն կոտրեցաւ, եւ բանալիք ցիր եւ ցան գետին ինկան։ Ցիշեալ մորդն ամենեւին չվիճասեցաւ, եւ երկիւզով միոյն ազատեցաւ։ Փայլակք սարսափելի որոտմամբ եւ անհաւատալի արագութեամբ իրերաց յաջորդէին։ Սաստիկ եւ ընդհատեալ անձրեւ մի հեղեղաբար տեղայր եւ խւր դռնչմամբ փայլակի սրսամանց ընկերանայր։ Թրուայ քաղաքին չոգեկառաց կայտանէն սկսեալ՝ փայլակք գետին իջնալէ յառաջ՝ երկաթեայ ձողերուն վերայ ընթանային, եւ պահ մի բոլոր երկաթուղիք հրով փայլեցան։ Պար-Սիւր-Աէնէ հասնող ճանապարհորդք այնպէս սարսափած էին, զի մեծ դժուարութեամբ համոզուեցան շղեկառքերէն գուրս ելնել։

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ռ. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Ա. Ռ. Ա. ԶԻՆ ԳԻՐՔ

ԳԱՂԻԵՐԵՆԵ Ի ՀԱՅ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ

Բ. ՏՊԱ. ԳՐՈՒԹԻՒՆ - ՃՈԽԱՑԵԱԼ,

Սոյն գործոյն արժանեաց վրայ ծանօթութիւն մը տալու համար, յառաջ կը բերեմք հեղինակին յառաջարանէն հետեւեալ մասերն .

Մեր գարմանաց մէջ Գաղիերէնէ ի Հայ բարգմանելու սկսող աշակերտաց ձեռքն ընդհանրապէս կը տրուին Premier livre de l'adolescenceի կամ Premier livre de l'adolescenceի նուան գրեթ : Փորձալ զգացած իմ սակայն թէ դուք ո՞ւ ասինան անրաւական են գաղիերէնէ բարգմանու թեան մէջ ուսանողին առաջին հայլեր դիւրացնելու :

Աշակերտն սիփուրած է առեն բայ դպասուին հայցնել, բառատեսք մը մէջ հետանիկէլ, կամ բառառան նայիլ, ՚ երէ սակայն բառառան ունի և կարող է վետուի ու գտնել յարև բան : Անենուն դժուարութիւններ նորուաներու համար, որոցն էաք կը խոչչին, կը ծուլանան ու չեն սովորի :

Զգսնելով մեր մէջ Գաղիերէնէ ի Հայ բարգմանութեան օժանդակ դպաս իր մը, պատրաստեցիմ ներկայ աշխատութիւնն, ուր այլ եւ այլ տեղերէ հաւաքելով դրիմք աստիճանական հատուածներ, զոր բաժնեցիմք երեք մասերու : Խրամանչիւր մասին մէջ ալ ուսանալը կը գտնի մէջ պարունակեալ բաներ, ոներն ու ասութիւնները բացառուած ու առձեռն պատրաս, միայն երրորդ մասին բաներն մի ժիշ նեռուն՝ փառիկ բառ.գրի մը մէջ որ կցուած է զասագրիս : Բ. եւ Գ. մասանց յատուկ բացառութիւններ դրւուած են նոյն մասան սկիզբն . միայն առաջնոյն համար կը մնայ մեզ բայ թէ՝ որպէս կը տեսնուի՝ կը բաղկանայ իիսա դիւրին ու կար դպասեր, թէ առելի դիւրութեան համար բաները պահուած են անդ ենականական այն ձևոյն մէջ որպէս կը գտնուին իրենց տեղն եւ թէ իւրաքանչիւր բանի բոլ առեցուած է իւր արտասանութիւնն : Փոյք սարսած եմ նաև (նանի որ մեր մէջ Գաղիերէնին ուսուեմք օս փոքր համակէ կ'րսկուուի ընդհանրապէս) որ բնուուած կտրներն ազայոց մտին յարժան եւ օգտակար բլլան . ուսի եւ բարյական ու մանրավիզական նիրերու նես խառն գրիմք իւրագիտական դպանե, եւ մեր ալ կառն ու պարզ ուսանուոր հատուածներ, ուսակ կամ այլ ինչ, զոր յետ լաւ մը բարգմանելու կենայ առակերտն ի բերան ուսանեիլ :

Գիրն է 4 լրուս . Խերենատեղին է Պայտատեսան Գրասուն :

Պատկեր տասնեւհինգ օր մի տեղամ կը հրատարակուի :
Բաժանորդագրութեան տարեկան գինն է Կ . Պօլսոյ համար 40 դահնեկան , խակ գաւառաց եւ օսար Երկիրներու համար 50 դահնեկան , բդրատարի ծախսը ի միասին հաշուելով :

Իւրաքանչիւր թիւ 2 դահնեկան է :

Պատկերի խմբագրամունն է ի թերա , Եկեղի Փողոց ,
Թիւ 1 , ուր պէտք է դիմել բաժանորդագրութեան եւ քերքին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :